

Տ. ԿԻՐԱԿՈՍ Ա. ՎԻՐԱՊԵՑԻ

236. Կիրակոս Գաղթերունի էր հայրենեօք, Արճէշ գաւառի Պառաբաստ գիւղէն, Իզոնց տունէն, մանկութեան ատեն աշակերտած Աղթամարայ վանքին, և յետոյ Սուխարի կամ Պառաբաստի ուխտին, Սարգիս Ապրակունեցի և Վարդան Սուխարեցի վարդապետներուն մօտ (1389-1396): Այս հաշուով իբր երեսնամեայ վանական քահանայ ձեռնադրուած է Չաքէոս Արճէշի եպիսկոպոսէն (1397), և այն օրէն խստակրօն կեանքի ձեռք զարկած է, միսէ և կիթէ և գինիէ ժուժկալելով, սրբաբերան և սրբակրօն ապրելով (Գոստ. 54), և իբր խաչակրօն և խաչազգեաց ձգնաւոր հռչակուելով (Գոստ. 61): Կիրակոս վարդապետ անունով չյիշուիր երբեք, զի այդ անունը նախնեաց մօտ պահուած էր անոնց որք ուսումնական բարձր զարգացմամբ և երկարատե աշխատութեամբ ծայրագոյն վարդապետութեան աստիճանին կը հասնէին, մինչ Կիրակոս աւելի ճգնաւորական կեանքով համբաւ ստացած էր: Վանական քահանայութիւն ընդունելէն 12 տարի ետքը (1409), Կիրակոս իւր հայրենի երկիրը թողուց, երբ ուրիշ Սուխարու միաբաններն ալ ասպատակութեանց պատճառով կը ցրուէին, և Վարդան Սուխարեցին ալ Սալնապատի մէջ վախճանած էր (1406): Առանձնութեան սէրէն միշտ անհաւ խորովիրապի վանքը, և հոն աւելի ևս փայլեցաւ իւր ճգնազգեաց կեանքով, և այս կերպով Վիրապեցի կոչումն ալ ստացաւ: Սակայն Լուսաւորիչի կենդանաթաղ զերեզմանն ալ դիւրակեցութեան տեղ գտնելով, անկէ ալ հեռացաւ և քաջուեցաւ Վանաստանայ անապատը, որ ամայի ճգնարան մըն էր Մասիսի ստորոտը Ակոռիի մօտ: Այդտեղ աղօթքի և ընթերցումի պարապելով կ'անցընէր Կիրակոս իւր օրերը, անհաղորդ և գուցէ անտեղեակ իսկ Վաղարշապատի մէջ անցած դարձան գործերէն, երբ միաբանութեամբ և ընտրութեամբ Հոգւոյն Սրբոյ, տեսեամբ զիշերոյ և յանուրջս նրազոյ, հաւանութեամբ ամենայն Հայկազեան զաւառի, և բորբոսումեամբ ամենայն սրբոց (Գոստ. 52), կոչուեցաւ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան: Աւետարանով վիճակի պարագայն ալ կայ (Գոստ. 72), որուն ձեռք բացատրուած չէ, բայց խնդիր վերջացնելու և լուծելու սովորական միջոց մը եղած ըլլալը գիտենք:

237. Մենք կը կարծենք, թէ Կիրակոսի ընտրութիւնը միջոց մըն էր զօրաւոր և բազմաթիւ հետամուտները լռեցնելու, քան թէ հետամուտ չգտնուելուն նշանակ մը: Միւս կողմէ կը կարծուէր թէ Կիրակոսի նման աշխարհքէ փախչող և անապատաստուն եօթանասնամեայ ձերունի մը, պիտի դժուարէր, յանձն առնուլ հայրապետական տագնապալի պաշտօնը, զի կարի անհնազանդ բարս ունէր, և ուտէր զփառս երկրաւորս, ուստի մեծ եղաւ սքանչացումը, և ամենքը հիացնալ զարմացան զհնազանդութիւն ան Աստուծոյ և զԹողուլ կամաց իւրոց, երբ տեսան որ առանց հակառակութեան եկեալ կանգնեցաւ ի մէջ ահազին ատենին (Կոստ. 73): Աստուածային կամքին խոնարհելով, թէ ճարտար գործիչներու խորհուրդին անսալով, չենք գիտեր, սակայն Կիրակոսի յանձնառութիւնը վերջացուց ամէն խնդիրները. որոնց համար մէկ կողմէն ուխտերու, և միւս կողմէն երազներու դիմած էին մրցակից ժողովականները: Կիրակոս՝ վարդապետ և եպիսկոպոս չէր, հետեւաբար հարկ եղաւ նախապէս վարդապետական գաւազան և եպիսկոպոսական ձեռնադրութիւն տալ (Կոստ. 79), և յետոյ 12 եպիսկոպոսներու ձեռքով կաթողիկոս օծել: Եպիսկոպոսներուն առաջին ու երկրորդին էր Զաքարիա Հաւուցթառեցի, և երկրորդին եպիսկոպոս աստի և անտի (Կոստ. 59): Կաթողիկոսական օծումէն անմիջապէս ետքը, հոգեպալուստի օրը (1441 յունիս 4) մեծահանդէս ժողովով աստուածագործակ միւտն օրհնուեցաւ, և կանոնեցաւ ծրի տալ և սրի առնուլ ըստ նմանութեան առաքելական զնդին (Կոստ. 74): Այդ ամէն եղելութիւնները ազգին հաղորդելու համար, Կիրակոս ծառայ ծառայիցն Աստուծոյ և Յիսուսի Քրիստոսի, ողորմութեամբ և շնորհօք նորին կաթողիկոս աթոռոյ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ և Վաղարշապատու սուրբ Էջմիածնին և ամենայն Հայոց, զանազան կողմեր կոնդակներ արձակեց, և հայրապետական աթոռին իւր բռնական կեդրոնին մէջ վերահաստատուելը աւետելէ և կարևոր հրամանները տալէ յետոյ, ընդհանուր ներում և արձակում շնորհեց յամենայն կապանաց և բանադրանաց և նզովից որ զանազան ժամանակներ, մանաւանդ վերջին տարիներու մէջ արձակած էին Կիլիկիա նստող կաթողիկոսները, սկսելով այն նզովքէն որ Աղթամարի Դաւիթ Թոռնիկեանի դէմ արձակուած էր Գրիգոր Գ. Պահլաւունիէ Սեաւկերին ժողովով (1113): Այդ կոնդակները զըրկուեցան Աղթամարի կաթողիկոս Զաքարիայի, Աղուանից կաթողիկոս Գրիգոր Հանեցիի և Ստոյ կաթողիկոս Գրիգոր Մուսարէզեանի (Չամչ. Գ. 488): Այդ վերջին անունին յիշատակութիւնը բաւական է ցուցնելու, թէ Կիլիկեցի եպիսկոպոսներու հետ Մուսարէզեանցն ալ յանձնառու եղած էր Վաղարշապատի ժողովին որոշումը յարգել:

238. Աթոռի տեղափոխութեան գործը թէպէտ ազգին հանրութեան կողմէն ընդունուած է, և բովանդակ ազգը էջմիածինը կը ճանչնայ իբր իւր օրինաւոր հայրապետութիւնը և առաքելական յաջորդութիւնը, սակայն կան տակաւին տարբեր կարծիք յայտնող անձեր ալ: Այսպէս եղան Կիլիկիոյ կաթողիկոսներէն ոմանք, որ երբ վէճ կամ խնդիր ունեցան, յանկարծ տեղափոխութեան անվաւերութիւնը, իբր կոուած մը մէջտեղ նետեցին: Հայ Հռովմէականներն ալ, թէպէտ իրենց պատմութիւն գրողները համամիտ չըլլան, սակայն յորմէհետէ Կիլիկիոյ անունով կաթողիկոսութիւն մը ստեղծեցին, կ'ուզեն անոր ոյժ մը տալ այդ դարձուածքով. որպէս զի այն վերջին ատեններու պապերու կամքին պարզ արտադրութիւն չըսուի: Բայց ինչ ալ ըսեն, և Կիլիկիոյ աթոռին ինչ ոյժ ալ ուզեն տալ, նոյն աթոռին յաջորդութիւնը Սիսի մէջ կը մնայ, և Լիբանան գացած չէ, և նոյն աթոռն ալ Երուսաղէմի ժողովով (1651), ճանչցած է էջմիածնի գերագահութիւնը: Հռովմէականաց Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, Բենեդիկտոս ԺԴ. պապէն սկսած նոր աթոռ մըն է (1742), և Հայոց հայրապետութիւն չըսուի, վասկ զի այն միշտ Ամենայն Հայոց անունով ճանչցուած է, և տեղւոյ մը անունին կապուած չէ:

239. Եղելութեան պատմական պահանջը լրացնելու համար, պէտք է դիտել տանք, թէ Հայոց հայրապետութեան աթոռը Գրիգոր Վկայասէրէ սկսելով Կիլիկիոյ մէջ մնաց մինչև Գրիգոր Մուսաբէգեանի ընտրութիւնը, և օրինաւոր յաջորդութիւնը շարունակեց, նոյնիսկ կաթողիկոսներէն ոմանց տարօրինակ ընթացքին և անարժան գործերուն ներքև: Կաթողիկոսներէն ոմանց ի հաւատոյս թերանալովը և Հայաստանեայց եկեղեցւոյ անբիծ դաւանութեան նուիրական աւանդն եղծանելովը ալ, աթոռին օրինաւորութեան մնաս' մը չհասնիր, քանի որ մեր եկեղեցւոյն միտքէն իսկ անցած չէ իւր հայրապետները անսխալական կամ անմեղանչական հռչակել: Ընդհակառակն եկեղեցին իր ընդհանրութեան մէջ, իւր, վրայ իշխանութիւն կը ճանչնայ իւր կաթողիկոսներն ալ դատելու, և ինչպէս ընտրելու և պաշտօնի կոչելու, նոյնպէս ալ պաշտօնէ զրկելու իրաւունքն ունի: Այդ կէտը յայտնի եղած է Քրիստափոր Ապահունիի և Վահան Սիւնիի և Գրիգոր Քարավէժի և ուրիշներու, ալ պարագաներուն մէջ: Արդ կրնանք ըսել թէ նոյն սկզբունքով վարուեցաւ Վաղարշապատու ժողովը ալ, երբ եկեղեցւոյ կենսական խնդիրին և ստիպողական պարագային առջև, որոշեց և վճռեց աթոռը իւր սկզբնական կեդրոնին վերադարձնել, և երկարատև պանդխտութեան վերջ տալ, որ տեղի ունեցած էր պատահական պարագաներու բերմամբ: Եւ որովհետև Մուսա-

բէզեան չուզեց տեղափոխուել, կամ թէ արժանի չդատուեցաւ աթոռին վրայ մնալ, ժողովական վճռով աթոռէն զրկուեցաւ, և նոր ընտրութեամբ Կիրակոս աթոռ բարձրացաւ: Վերագոյնդ ակնարկեցինք թէ հաւանականաբար Մուսարէզեան համաժիտ գտնուեցաւ տեղափոխութեան, և ինքն անձնական պատճառներով չուզեց տեղափոխուել, ինչպէս կը գուշակուի իրեն ալ կոնդակ զըրկուելէն: Բայց որովհետև այս պարագայն պատմական զօրաւոր փաստերով հաստատուած չենք տեսներ, և Չամչեանի աղբիւրն ալ չէ ցուցուած, մենք չենք ուզեր հրաժարման հետ կապել տեղափոխութեան վաւերականութիւնը և օրինաւորութիւն կը հաստատենք նոյնիսկ Մուսարէզեանը հակառակ և ընդդիմադիր ենթադրելով:

340. Վաղարշապատի ժողովը, լիակատար և օրինաւոր ազգային ժողով եղաւ իր ամէն հանգամանաց մէջ: Եօթն հարիւր եկեղեցականներու, և անոնց մէջ երեք հարիւր գլխաւոր եկեղեցականներու ներկայութիւնը, ինքն իրեն պատկառելի թիւ մըն է լիակատար ազգային ժողով ըսուելու համար: Ներկայ չեղող եպիսկոպոսներ և մեծ վարդապետներ զրկած են իրենց հաւանութիւնը: Աշխարհական իշխաններու և գլխաւորներու անհամար բազմութիւն մը միացած եկեղեցականներուն, լրացուցած է ազգային կամքին արտայայտութիւնը: Արտագի և Տաթևի և Հաղարտի և Բջնոյ չորս մեծ աթոռակալները, որք նախընթաց ժողովներու որոշմամբ լիազօր կաթողիկոսընտիրներն նշանակուած էին, անձամբ ներկայ եղած են նոյն ժողովին: Աղուանից կաթողիկոսը, որ Հայաստանեայց աթոռին առաջին արքեպիսկոպոսն էր, համաձայնած է այդ որոշման: Աղթամարի աթոռը, որ նախապէս հերձեալ կը նկատուէր, բայց Անաւարդեցիէ և Տաթևացիէ հաջը միութեան մտած էր, և Վասպուրականի մէջ ընդարձակ իշխանութիւն կը վարէր, ըստ ամենայնի հաճ և հաւան գտնուած է ժողովական վճիռին, և գործակցած ալ է: Եթէ Աղթամարի կաթողիկոսը այդ պարագային մէջ շահադիտական նպատակ ալ ունեցած ըլլայ, երբեք իւր բերած ոյժը չտկարանար: Տաթևի կամ Սիւնեաց վարդապետանոցի աշակերտութիւնը, որ ազգին մէջ հեղինակաւոր ձայն ունէր, իւր ամբողջութեամբ գործին մէջ գտնուած է: Իրեն ձայնակցած է Վասպուրականի զանազան վանքերու վարդապետական խումբը: Նոյնիսկ Կիլիկիոյ եկեղեցականութիւնը իւր չորս եպիսկոպոսներու բերնով, առաջին շարժողը եղած է այդ մեծ գործողութեան, և եթէ այդպէս ըսել արժան է, յաջողութեան պարծանքը ստացած է, և մինչև վերջ ալ հաւատարիմ մնացած է: Կիլիկիոյ աթոռին Մուսարէզեանէ հաջը հինգ տարի շարունակ, մինչև Կարապետ Եղոնկիացին դադարած ըլլալը, լուսաւոր կեր-

պով կը հաստատէ, Կիլիկիացոց հանրութեան, զոնէ խոհական մասին, ազգին ընդհանրութենէ չբաժնուիրը: Հետեւաբար Վաղարշակ պատի ժողովին՝ ազգին ամբողջութեան ներկայացուցիչ և լիակատար ազգային ժողով լինելը երբեք երկբայութեան ներքև չկրնար իյնար: Եթէ ցաւալի կէտ մը կայ, այն ալ նոյն ժողովի գլխաւոր գործիչներուն, ժողովէ քիչ ետքը իրենց կատարած դերը մոռնալով, և զսպուած կիրքերուն նոր ասպարէզ տալով, իրենց իսկ ձեռք իրենց գործին արդիւնաւորութիւնը խանգարելն է: Երբ Կիրակոսի կաթողիկոսութեան երրորդ տարին չծագէին երկպառակութիւնները, Աղթամար ստանձնած հնազանդութեան մէջ կը մնայր, Կիլիկիոյ հակաթոռութիւնը չէր սկսէր, Ամենայն Հայոց Հայրապետութիւնը անհակառակ և անարգել կը վայելէր էջմիածնի մէջ իւր բարձր իշխանութիւնը և իրաւասութիւնը, և Հայոց եկեղեցին նորէն դժուարութեանց և նեղութեանց չէր մատնուեր:

241. Կաթողիկոսական աթոռին տեղափոխութեանց մէջ էական դեր ունեցած է Լուսաւորիչի սուրբ Աջը: Այդ սրբազան մասունքը, որով սուրբ միւռոնն ալ կը նուիրագործուի, և ուստի կը բաշխուին հայրապետական օրհնութիւնները, կաթողիկոսական աթոռին և իշխանութեան նիւթական նշանը ճանչցուած է ազգին մէջ, այնպէս որ գրեթէ անհնար ըլլար ճշմարիտ կաթողիկոսութիւն ունենալ առանց Լուսաւորիչի Աջին: Աստի ծագած է որ Աջը յատուկ պատմութիւն ունեցած է մեր հեկեղեցոյն մէջ: Գիւտի նշխարաց թուականէն Աջը միւս մասունքներէն բաժնուելով հայրապետանոցի սրբութեանց մին եղած է: Այն ու գլուխը դուրս մնացին երբ Ներսէս Գ. Շինող ուրիշ մասունքներէն կտորներ զտեղեց Զուարթնոց հեկեղեցիին սիւներուն ներքև: Երբ կաթողիկոսութեան ելան, Աջը անոնց անբաժին ընկերն եղաւ, և միասին տեղափոխուելով հասաւ Հոռոմկայ, ուսկից Ստեփանոս Տ. Հոռոմկայեցիին հետ գերի գնաց Եգիպտոս: Հետոմի ձեռք գերութենէ ետ գալով Սիսի մէջ պահուեցաւ, մինչև որ Վահկացիին մահուրնէն կամ Մուսարէզեանց ընտրութենէն ետքը յանկարծ անհետացաւ: Ժամանակակից յիշատակարաններ կը գրեն, թէ սուրբ Լուսաւորչի Աջն կորեալ է ի Սոյ, ևս համբաւ ի Վաղարշապատ, վասն որով ժողովեցան վարդապետք, Եպիսկոպոսներ, քահանայք, սծծն հարիւր անծն, և հաստատեցին զաթոռն յէջմիածին: Եւ դարձեալ թէ, Աջ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին զողացան ի Սոյ, և բերեալ եղին յիւր սեպհական աթոռին և այս ի խնամոցն Աստուծոյ (Փիբրդ. 133 և 129), նոյնը կը յիշէ և Դավրիթեցիին (Դավր. 336) և աւանդութիւնը մինչև ցայսօր կենդանի է ազգին մէջ: Սակայն դիտելի է որ Մեծո-

փեցին, աթոռին տեղափոխութեան պատմիչը, այդ կորուստին և դիւտին պարագան ընաւ չիշեր, թէպէտ տեղ մը տնցողակիի կը յիշատակէ Աջը, ըսելով թէ լԱջ Լուսաւորչին սրղնուն, որ ոջ զԼուսաւորին ձնաշէին, և ոջ զԱջ Լուսաւորչին գիտէին (Կոստ. 58): Աւայս այնպիսի մի պարագայէր, զոր պէտք չէր զանց ընէր Մեծփեցին, որ մեծ խնամքով կը պատմէ իւր և ուրիշներուն երազները և ջնշին հանդիպումները իբր մի մի պատճառ աթոռին տեղափոխութեան: Թերևս այդ լուսթենէն յորդորուած է Սիմէոն կաթողիկոս, երբ կը գրէ (Ջամբո 8), թէ Լուսաւորչի Աջը Հոռմկլայի գերութենէն ետքը (1395), այլևս Հայոց ձեռքը չդարձաւ, մինչև որ Ջիհանշանի ձեռքով Ջաքարիա կաթողիկոսին տրուեցաւ (1461): Սակայն ոչ միայն ազգային աւանդութիւնը (Դավր. 320), այլ և Սմբատի պատմութիւնը կ'ընդունի Աջին գերեղարձը, գերութենէն քիչ ետքը (Սմբ. 126):

242. Կիրակոս կաթողիկոս հազիւ երկու տարի խաղաղ պաշտօնավարութիւն ունեցաւ, և այդ միջոցին, իբրև քաջ վարիչ մը, լոկ ուղղութեան և բարեկարգութեան հոգով շարժուեցաւ, և օգտակար գործունէութիւն ունեցաւ, խաթարեալ հայրապետանոցին պայծառութեան և խանգարեալ օրէնքներու վերանորոգութեան աշխատեցաւ: Նորոգեց Էջմիածնի կաթողիկէն, և Հռիփսիմեանց ու Գայիանեանց տաճարները. գաւառներու մէջ վանքերու և եկեղեցիներու նորոգութիւնները քաջալերեց, և բարեկարգութեան նախանձախնդրութեամբ հայրապետադիր կանոնները գործադրութեան վերակոչեց, և ժողովրդական բարեպաշտութիւնը գրգռեց որ սուրբ աթոռին նպաստեն արտաքին միջոցներով, և աստուածապաշտ ազգս Հայկազեան, Արարտ և կողմն Վասպուրական, մարմնաւոր պիտոյիք, անասնօք և չորրորտանեօք լցին զսուրբ աթոռն (Կոստ. 75): Կիրակոս յանապատէ կոչեցեալ ի հայրապետական աթոռ, կը նրմանի ըստ իմիք, Կեղեատինոս Մուրրօնի, որ դար մի սուաջ նոյն կերպով Հոռմի աթոռը բարձրացաւ, այլ Կիրակոս անկէ գերազանց գտնուեցաւ, և իբրև փորձառու պետ մը ձեռք առած իշխանութիւնը բարձրացուց, մինչ Մուրրօն բոլորովին ապիկար մը յայտնուեցաւ: Կիրակոսի գործակից և խորհրդակից էին իւր հին ծանօթներն ու ընկերները, բոլորն ալ Վասպուրականցիք, որք ազգեցիկ կուսակցութիւն մը կազմեցին Էջմիածնի մէջ, Թովմաս Մեծփեցիի գլխաւորութեամբ, և այս եղաւ պատճառը, որ հակառակ կուսակցութիւն մը կազմուեցաւ Արարատցիներէ և Սիւնեցիներէ բաղկացած, որ Վասպուրականցիները տկարացնելու համար, նոյն ինքն Կիրակոսի դէմ սկսաւ մաքառել:

243. Նոր կուսակցութեան գլուխ կեցաւ Մարկոս Վրաստա-

նի եպիսկոպոսը, Յովհաննէս Հերմոնեցիի աշակերտներէն, որ ընտրութեան ատեն բացակայէր անացած, և կարծես թէ անով եղելութեանց հակառակելու իրաւունք կը ստանար: Իրեն առաջին համախոհներն եղան, Աստուածատուր վարդապետ Սաղմոսավանեցի, Գարբիէլ եպիսկոպոս Յովհաննավանեցի, և Համազասպ Երևանի եպիսկոպոսը: Ասոնք ձեռքի տակէն գրգռողն էր Գրիգոր Արտազի եպիսկոպոսը, որ ընտրողական ժողովի ատեն կաթողիկոսանալու հետամուտներէն մէկն էր: Այս թիւէն էր նաև Ջաքարիա Հաւուցթառայ եպիսկոպոսը, որ իբր երիցազոյն Կիրակոսի ձեռնադրողն էր եղած, և կաթողիկոսանալու համար ջանքեր ըրած էր: Ասոնք յաջողեցան իրենց կողմը ձգել Շմաւոն Տաթևի եպիսկոպոսը, և նոյնիսկ Յովհաննէս Կոլոմիկ վարդապետը, Հերմոնավանքի առաջնորդը, որ արդէն ծերացած էր և տկանջները խլցած (Կոստ. 78): Ասոնց նախանձին մեծ շարժառիթը Վասպուրականցիներուն զօրանալն էր, և իրենց խումբը ատելուծին ունէր ընդ կողմանս Վասպուրականին (Կոստ. 76), միանգամայն կը յիշէր որ եթէ Արտազեցիին կամ Հաւուցթառեցիին չյաջողեցան կաթողիկոսանալ, և Վասպուրականցի մը առջև անցաւ, պատճառն այն էր, որ ի նոյն օր ձեռնադրուծան, կամ կաթողիկոսական ընտրութեան, վարդապետն այն թովմաս Մեծփեցիին, և Ջաքարիայն Աղթամարի կաթողիկոսը, ոչ կամեցան նմա լինել կաթողիկոս, վասն ատելուծեանն որ առ նա ունէին (Կոստ. 78): Միով բանիւ յայտնի կ'ըլլայ ինչ որ արդէն յիշեցուցինք, որ չէթէ կաթողիկոսութեան հետամուտներ չկային, այլ շատ լինելուն պարտաւորուեցան քաշուլի, վասն զի Վասպուրականցիք զօրացան, և իրենց բուն ընտրելին, Աղթամարի Ջաքարիա կաթողիկոսն ալ փոխադրել չհամարձակելով, Այրարատի ծանօթ Վասպուրականցի մը առջև անցուցին: Մեծփեցիին կը յիշէ որ Երևան չեկած Ակոսի հանդիպած է (Կոստ. 67), և ասով Վիրապեցիին հետ կանուխէն համաձայնութիւն գոյացուցած ըլլալը կը մատնէ:

244. Վերոյիշեալ անձեր, որոնց միացան հետզհետէ Ստեփանոս Եղեգեցեաց վարդապետը և Անտոն Խորվիրապի եպիսկոպոսը, և այլ անուղղայ եպիսկոպոսք և քահանայք աւելի քան զերեսուն և զքառասուն ոգի (Կոստ. 79), համախումբ էջմիածին եկան Հերմոնեցիին գլխաւորութեամբ, և ժողովի գումարուելով որոշեցին Կիրակոսը աթոռէն վար աւնել և անոր տեղը նստեցնել Արտազի եպիսկոպոս Գրիգորը, Կիրակոսի անձին դէմ ամբաստանութիւն չունէին, ձգնուածամբ Ղուսաւորչին հանգոյն է կ'ըսէին, միայն թէ ծննդեամբ Աղթամարի հպատակութենէն է, որ ի բազում ժամանակաց հետէ բանադրեալ են, և թէ կաթողիկոսէ մը եպիսկոպոս ձեռնադրուած չէ, որ

յետոյ եպիսկոպոսութենէ կաթողիկոսութեան անցնէր: Այդ պատճառաբանութիւններով անվաւեր հռչակեցին Կիրակոսի կաթողիկոսութիւնն ալ, եպիսկոպոսութիւնն ալ, մինչև իսկ քահանայութիւնն ալ, գուցէ մկրտութիւնն ալ: Յայտնի է թէ որչափ անհիմն էին այդ կարկատուն պատճառաբանութիւնները: Աղթամարի բանադրանքը վերցած էր Անաւարդեցիի ժամանակէն, և յատկապէս Արճէշի բանադրանքը նորէն վերցած էր Տաթևացիի ժամանակէն, և ինքն Կիրակոս 32 տարի առաջ Աղթամարի սամաններէն հեռանալով Արարատի հպատակութեան ներքև կ'ապրէր: Իսկ եպիսկոպոսական ձեռնադրութեան կաթողիկոսէ տրուելը սովորութիւն մըն է մեր ազգին մէջ, և ոչ վաւերականութեան պահանջ, որովհետև Նիկիական կանոնով, երեք եպիսկոպոսք եպիսկոպոս ծննդորն, և նոյնիսկ Հայոց մէջ շատեր եղած են, որ լոկ քահանայ կամ վարդապետ, և մինչև իսկ աշխարհական ըլլալով կաթողիկոս ընտրուած են, և եպիսկոպոսներէ ձեռնադրութիւն ստացած են: Մեծոփեցին կ'աշխատէր պատճառաբանելով ցրել առջև դրուած մեղադրանքները (Կոստ. 77), բայց պատճառաբանութիւններ արժէք չունին, ուր կիրքեր կը տիրեն:

245. Միաբանեալք մտադիր էին մինչև իսկ բռնութեամբ իրենց կամքը գործադրել, սակայն Կիրակոս առաջին շրջակը լսելուն հայրապետանոցը թողուց և մասնաւոր տուն մը պահուելոց համար: Հակառակորդներ Երևան գացին որ Եաղուպ պէյէ իրենց որոշման հաստատութիւնը ընդունեն, սակայն Եաղուպ պէյ պատասխանեց, թէ նոյն իսկ Յովհաննէս Հիւրմոնեցիին և Զաքարիա Հաւուցթառեցիին էին, որ ձեռնադրութիւնը կատարած էին և ըրածներնուն հաստատութիւնը իրմէ ստացան: Հակառակորդներ նոյն բաղբաղաները կը կրկնէին, երբ Մերուն անուն երիտասարդ մը, Մեծոփեցիին ազգականներէն, համարձակ գոչեց թէ հակառակորդները կը ստեն: Ստեփանոս վարդապետ սնար զբերան մանկանն, որ լցաւ արեամբ, և Եաղուպ պէյ ամէնքը մէկէն ատեանէն դուրս հանել տուաւ: Առաջին ձախողութենէ չկասեցան Կիրակոսի դէմ ելողներ, Զաքարիա Հաւուցթառեցիին առջև անցաւ և կաշառքով Եաղուպ պէյը շահեցաւ, և առաջարկութեան հաստատութիւնը առաւ: Հակառակորդներ յաղթանակով էջմիածին դարձան և մեծահանդէս պատարագի մէջ Գրիգոր Արտազեցիին կաթողիկոս օծեցին (1443), և կաշառքին քնար Վասպուրականցի վարդապետներէն հանեցին, զրպարտութեամբ և մատնութեամբ անոնց գլխաւորները տուգանքներու ենթարկելով: Կիրակոս Ռշտունիէն 13,000, Սարգիս Սալնատատցիէն 6,000 դահեկան առին, Մեծոփեցիին իրեն համար բան մը Նիշեր (Փիրզ. 130): Թովմաս տարի մի ևս զեզերեցաւ

էջմիածնի կողմերը, յուսալով և աշխատելով որ հնար ըլլայ վերստին առաջին դիրքը գրաւել, այլ տեսնելով որ Գրիգորի դիրքը օրէօր կը զօրանայ Արարատցիներու և Սիւնեցիներու օգնութեամբ, և թէ յոյս չկայ Վասպուրականցիներու զօրանալուն և Կիրակոսի դառնալուն, էջմիածինը թողուց և Մեծոփայ վանքը դարձաւ, Արճէշի առաջնորդութիւնը ստանձնեց, և չորս տարի ետքը (1448) այնտեղ վախճանեցաւ:

246. Իսկ Կիրակոս ժամանակ մը պահուըտած մնալէ ետքը, նորընտիր կաթողիկոսին հաւանութեամբ ագատութիւն ստացաւ ինչպէս որ ուզէ այնպէս ապրել, և վանք մը առանձնացաւ, որուն անունը յիշուած չէ; այլ անշուշտ Վաղարշապատի մօտիկ վանքերէն մէկն է: Կիրակոս, որ իւր ճգնազգեաց և անապատասուն կեանքին բերմամբ, հայրապետական աթոռին և անոր ծանրութեանց սիրող մը չէր կրնար ըլլալ, սիրով և յօժարութեամբ թողուց կաթողիկոսութիւնը առանց Գրիգորի դիմադրելու, և Գրիգոր, որ բաւական ճորտար անձ մըն էր, թողուց որ Կիրակոս բոլոր կաթողիկոսական պատիւները և նոյն իսկ անունը վայելէ, իբրև հայրապատիւ ծերունի մը զայն կը մեծարէր, և անուանական կաթողիկոսի ձևերն ալ չէր զլանար: Այդ ամէնը կը տեսնուի զանազան յիշատակարաններէն, յորս Կիրակոս իբր բացարձակապէս կաթողիկոս կը յիշատակուի, Գրիգորի օժումէն ետքը 1443, 1445, 1446, 1447 թուականներուն (Փիրդ. 132, 135, 151, 153, 154, 157), և երբեմն ալ Կիրակոս և Գրիգոր զոյգ կը յիշատակուին իրարու հետ (Փիրդ. 133 և 148): Եթէ Կիրակոսի միայն յիշատակութիւնը կրնայ մեկնուիլ իբր Վասպուրականցիներու Կիրակոսի հաւատարիմ մնալուն նշան մը, երկուքին մէկտեղ յիշատակուելը կը ցուցնէ, թէ սիրալիր և համերաշխ յարաբերութիւն կը տիրէր Կիրակոսի և Գրիգորի միջև. և եթէ Գրիգոր էր տիրապէս կաթողիկոսութիւն կը վարէր, Կիրակոս ալ կաթողիկոսութեան արտաքին պատիւները կը վայելէր, իւր մօտ ութսնամեայ տարիքին և սիրեցեալ առանձնութեան մէջ: Այսպէս Կիրակոս աղօթքի կենցաղով, սրբութեամբ և խաղաղութեամբ կը կնքէր իւր կեանքը, հաւանական հաշուով 1448 ին, իւր պաշտպանին թովմաս Մեծոփեցիի մահուան ատենները, թողլով սուրբ և խաղաղարար անձի անունը: Պատմութեան առջև իրեն համար պատուաւոր է, որ իւր անունը կապուած է Հայրապետական աթոռին տեղափոխութեան նշանաւոր և կարևոր գործին հետ: Թէպէտ և օրէն էր Կիրակոսի կաթողիկոսութեան միջոցը մինչև 7 տարի երկարել (1441—1448), սակայն համաձայնելով իւր կամաւոր հրաժարման, և հետեւելով ընկալեալ սովորութեան, 2 տարիով (1441—1443) կը փակենք իրեն կաթողիկոսութիւնը: